

| Հունացի Տուին ու քաղաքացի Տուէլ :

( Օ մը լեռընցի մըկան մը դիմաց  
Քաղաքացի մուկ մը կ'ելլէ յանկարծ,  
Լեռնցին հազիւ քիչ մը սիրտ կ'ընէ ,  
Ռարե մը կուտայ՝ բարելը կ'առնէ .  
Ուր բարով, կ'ըսէ , կամ ուսկից կուգաս,  
Ամ տունըս հրամէ , դուրս տեղ ըսմընաս :  
Ասանկ խօսքերով տունը կը տանի ,  
Տուն որ կ'ըսեմնէ՝ ծակ մը հասկըցի :  
Խեղձուկ լեռնցին աղքատ է եղեր,  
Հարկ ընել կ'ուզէր՝ կերակուր չունէր .  
Դար Ճարակ կ'ընէ , սեղան կը դընէ ,  
Կըտոր մը պանիր սեխ կաղին սալոր,  
Պահծու բաները դուրս կ'ելլեն բոլոր :  
Խրաւ, քիչ բան է՝ կ'ըսէր՝ ասիկայ ,  
Հայց ինչպէս ընեմ, ուրիշ բան ըսկայ .  
Ճրամէ բարեկամ, զիս մի մեղադրեր,  
Գեղացիին քով կուունք մի փընտուեր .  
Աս կ'ըսէր ու ինք բակլան կը կըրծէր ,  
Ակալ ամէն բան հիւրին էր թողեր :  
Հիւրն այնչափին ալ գոհ ըլլալ ցըցուց ,  
Հայց ակուան հազիւ անոնց մօտեցուց .  
Ակյմըն ալ դարձաւ տանտիրոջն ըսաւ .  
Գիտես բարեկամ՝ մըտքէս ինչ անցաւ .  
Գիսոս է քեզի որ ասանկ ապրիս ,  
Չոր լեռան մը ծակ խեղձութեամք Ճըգնիս .  
Ելլը հետս եկուր, քեզ քաղաք տանիմ,  
Տեսնաս թէ հոն ես ինչ պալատ ունիմ .  
Հաւատա, աս տեղս քու կեանքրդ կեանք չէ ,  
Հոն եկուր ու տես կերուխումն ինչ է :  
Աուտ աշխարհիս մէջ կարծ կեանք մը ունինք ,  
Գոնէ ան հանգիստ անցընել նայինք .  
Ա աղը մէկալ օր սե մահը կուգայ ,  
Գոնէ վայելքնիս քովերնիս մընայ :  
Լեռնցին աղէկ մը մըտիկ ըրաւ ,  
Իսած խօսքերուն խելքը պառկեցաւ .  
Աելլան սեղանէն երկուքնին մէկէն  
Իոլոր ան գիշերը Ճամբայ կ'ընեն ,  
Փոսերու մէջէն՝ պատերու վրայէն  
Ա երջապէս կ'երթան քաղաք կը մըտնեն ,  
Առուըտանց կանուխ՝ լուսցած ըըլուսցած՝  
Պալատ մը կ'ելլան սազած զարդարած .  
Ին գիշերը հոն կոչունք կայ եղեր ,

Ուստի ամէն բան մէջտեղ կեցած էր,  
 Այորվածներ կ'ըսես, փիլաւներ կ'ըսես,  
 Պլտուղ հաց պանիր՝ շաքարներ պէսպէս:  
 Խեղչ լեռնցոյն խելքը գըլխէն գընաց.  
 Ռուղդիմացաւ, խընտումէն ձըւաց.  
 Ո՞եկալը քահ քահ ըրաւ խընտալով,  
 Հրամէ նիստ ըսաւ սա սեղանին քով.  
 Խքը սօթտըւած՝ հարկելու հետ էր,  
 Ո՞սդիս կը ցատքէր անդին կը ցատքէր,  
 Ո՞եյմէկ բան ասկէ անկէ կը բերէր,  
 Հըրամէ, հոգի, մի քաշուիր կ'ըսէր,  
 Ո՞իրալդ որն ուզէ՝ անուշ անուշ կեր:  
 Ո՞եր գեղջուկն ըսես՝ ջիյտէր ինչ ընէ,  
 Ո՞ր բանը թողու՝ որ մէկ բանն ուտէ.  
 Հաւտա բարեկամ, ըսաւ մէկալին,  
 Եեանքն ալ քուկինդ է, երնեկ քու բաղդին.  
 Ես լեռան գըլուխն ինչեր կը քաշեմ,  
 Հատ օր անօթի տըխուր կ'անցընեմ.  
 Եթէ կըրծելու բան մըն ալ գըտնեմ,  
 Հըլլայ թէ հատնին անկէ կը վախեմ:  
 Հսոնք ըսելով ինք կը ծիծաղէր,  
 Իակ մէկալին սիրալ եղ կը կապէր:  
 Ո՞եյմալ անդիէն ա՛ռ մէկ փաթըւտոց,  
 Հալիքներու ձայն, ոտքի գըփըւտոց,  
 Ո՞այ, լեղապատառ ասոնք կը ցատքէն,  
 Ջիյտեն ուր փախչին, որ ծակը մըտնեն.  
 Ենդին շըներն ալ հաջել չըսկըսին.  
 Ո՞ըկներն ինչ ընեն, ուր ապաւինին:  
 Են ատեն գեղջին աչքը բացուեցաւ,  
 Ես ինչ փորձանք էր որ գըլխուս եկաւ,  
 Հարեկամ, ըսաւ, բարով վայելս.  
 Եհա շուտ մ'ասկէ տեղըս կ'երթամ ես.  
 Պալատդ ալ քեզի, սեղանդ ալ քեզի,  
 Իմ ձըդնարանը շատ լաւ է ինծի.  
 Են խաղաղութիւնն ու բակլան սիսեռ  
 Հազար պալատի հետ ես չեմ փոխեր:

